

Գ Ե Ր Մ Ա Ն Ա Վ Ա Ն

# Գ Ե Ր Ա Վ Ա Ն Ո Ի Թ Ի Ի Ն



Դ.

Աղուէսի գերթուածներ — կրօնական գերթուածներ:



Ասպետական ոգին կը լեցնէ ժ՛Ք դարուն բովանդակ մատենագրութիւնը և գրականութեան զանազան ձևերը կ'որոշէ : Վիպասանական հրապոյր մը կու տայ նա անասնոց Առակին՝ ինչպէս կը տեսնուի աղուէսի գերթուածով՝ որուն հեղինակն է «կեղծ» Սիր Հենրիկոս , մականունն մը՝ զոր իր ժամանակակիցները տուեր են իրեն : Այդ հեղինակին գերթուածին միութիւնը կը կայանայ այն հազարաւոր ոճի դարձուածներուն մէջ, որոնցմով Աղուէս կը խաղայ իր սանահօրը Իսենգրինի Գայլին հետ :

Աղուէս կը խաբէր զամէնքը : Ինքն ալ խաբուեցաւ, բայց իր ճարտարութեամբ ազատեցաւ : Նա կ'անցնէր վանքի մը ըովէն, ուր գիտէր թէ կը գտնուէին բազմութիւն հաւերու : Իծրախտաբար մեծ պարիսպով մը շրջապատուած էր զաւիթը : Աղուէս պարսպին ուղղութիւնը բռնեց, Իրան առջև տեսաւ լայն ու խոր ջրհոր մը և ի ֆլաս իրեն ակնարկ մը նետեց հոն : Խորը պատկեր մը տեսաւ և յանկարծակիի եկաւ : Համարեցաւ թէ իր կենօք չափ սիրած էրմիլինէ տիկինն է՝ և սաստիկ փափաք մը զգաց անոր միանալու : Սէրը սրտակողմեց զինչը և մեծապէս հրճուեցաւ : Դէպ ի ջուրը խոնարհելով՝ սկսաւ ժպտիլ, պատկերն ալ ժպտեցաւ և Աղուէս ուրախութենէն ինքիմէ դուրս ելած՝ ջրհորին մէջ ցատրեց . սէրը այդ սիմարութիւնը գործել տուաւ իրեն : Իսկոյն զգաց որ ականջները թրջեր էին : Երկար ժա-

մանակ լողաց և ի վերջոյ քարի մը Գանդիպեցաւ, որուն վրայ գլուխը հանգչեցուց : Երբ կը մտածէր թէ ա՛լ ամէն բան իրեն համար վերջացած է, Իսենգրին, անցաւ ճահճէն վերադառնալով՝ ուր թողուցեր էր իր պոչը՝ :

Իսենգրին անօթի փորանց՝ ի զուր մաքրի կը փնտռէր : Թշուառութիւնը ջրհորին մօտ տարաւ զինքը ուր ջրասոյգ ըրաւ իր որկրամուլութիւնը : Իսենգրին դիտեց ու տեսաւ իր պատկերը : Տիկին Հերսենան է, ըսաւ : Գլուխը ծոց ու ծիծաղիլ սկսեց : պատկերն ալ նոյնը ըրաւ : Խելքը կորանցուց : Պատմեց Հերսենանի իր թշուառութիւնը և լացաւ բարձրաձայն : ջրհորի խորէն արձագանքը պատասխանեց իրեն :

Այն ստեն Աղուէս գլուխը վեր վերցուց և Իսենգրին տեսնելով զայն. «Ի՞նչն ես, սանահայր, ըսաւ նա : Ի՛նչ կ'ընես հոտ» :

Աղուէս պատասխանեց. «Այլևս չկամ, սանահայր, որովհետեւ ես մեռած եմ. հոգիս հոտ է. հիմայ ես դրախտի մէջ եմ :

— Քու մահը զիս կը վշտացնէ, ըսաւ Իսենգրին :

— Ես, վրայ բերաւ Աղուէս, ատոր համար ուրախ եմ. դու տաժանաբար կ'ապրիս երկրիս վրայ և չես երեւակայեր այն երջանկութիւնը՝ զոր կը վայելեն դրախտին մէջ » :

Այն ստեն Իսենգրին հարցուց. «Ի՛նչպէս Հերսենտ հասած է հոն : Երբէք հաճոյք մ'ունեցած չեմ՝ որուն մասնակից եղած չըլլայ նա » :

Աղուէս պատասխանեց. «Իր երջանկութեան համար մեռած է նա : Հոս կը գրտնուի ինչ որ մարդս կրնայ փափաքիլ, պարարտ ոչխարներ ու տեսակ տեսակ անասուններ, որոնք անխնամ ֆնացած են :

— Շատ կը փափաքիմ ըրու և տիկին Հերսենանի մօտ գալ, ըսաւ Իսենգրին. Ի՛նչ պէտք է ընել :

I. — Աղուէս համոզեր էր զԻսենգրին որ պոչն զոյլ մը կ'ապեւով՝ ջրհորի խորը իջեցէ՛ ժուկերը վեր ցաշելու համար : Ձմեռ էր. ջուրը ստաղեղ և Իսենգրին մաք ֆնաց որ սպանուէր զիւրացիներէն :

— Իս իրրե քու բարի ազգականդ , կ'ուզեմ քեզ սորվեցնել , միակ ընելիք մ'ու- նիս , այսինքն է՝ ջրհորին եզերք դրուած դոյլին մէջ մտնել » :

Իսնզորին կատարեց իրեն տրուած խոր- հուրդը : Աղուէս ինք զինքը մտածելով՝ միւս դոյլին մէջ մտաւ և ջրին երեսն ելաւ : Ջրհորին մէջ իրարու հանդիպելով՝ Իսն- զրին ըսաւ . « Ի՞նչ կը մեկնիս , երբ ես կը հասնիմ » :

— Դրախտին մէջ աթոռս քեզի կը թողում , պատասխանեց Աղուէս , մինչև որ անտառին մէջ պտոյտ մը կատարեմ » :

Ապստական ոգին կրօնական բանաս- տեղծութեան մէջ ալ մուտ գտաւ , երբ ռամկօրէնք սովորական դարձաւ : Քրիստո- նէական նախնի դարուց բազմաթիւ զրոյց- ները՝ նախ լատիններէն գրուած էին և կը ծառայէին իբր բնագիր քարոզներու՝ բեղ- նաւոր բովը մը դառնալով քարոզչաց : Երբ այդ զրոյցները ժողովրդականացան , և զղեակներու մէջ աշխարհիկ պատմու- թեանց ախոյեան պէտքը զգացին , հարկ եղաւ զանոնք յարմարցնել նորակազմ հա- սարակութեան մը պէտքերուն ու սովո- ռութեանց : Քաղաքացւոյն ու արեւատաւ- րին համար բաւական պիտի ըլլար լատին բնագիրները խմբագրել ու տաղչափել զերման լեզուով , բայց ազնուապետական ընկերութեան համար հարկ անհրաժեշտ էր այդ զրոյցներուն ազուցանել ասպետա- կան բանաստեղծութեան բոլոր զարդերը : Բարեպաշտիկ զրոյցի այդ կերպարա- նափոխութիւնը , որ այդ շրջանին Եւրո- պիոյ բոլոր մատենագրութեանց մէջ մուտ գործեց , ազգային լեզուներու օգտակար եղաւ՝ լատիններնէ փոխ առնուած նոր ոճի դարձուածքներ մտցնելով անոնց մէջ , օժտելով նաև զանոնք գրական լրջու- թեամբ և ճորտութեամբ :

Գերման լեզուով գրուած ամենէն ըն- տիր զրոյցները ժի գարու վերջեր կ'իյ- նան : Վերնհէր կոչուած եկեղեցական մը , 1172ին շարադրեց Մարիամու կեանքը : Այդ քերթուածը շնորհալից մանրամաս-

նութիւններ կը պարունակէ և օժուած է կրօնական խանդով : Կոյսին ամուսնու- թեան զրոյցը եզերերգական բան մ'ունի : Մարիամ ինքզինքը կը նուիրէ նախ ա- մուրիութեան , բայց « Հրէից քահանայա- պետը կ'ըսէ իրեն . « Ե՛ս կեցիք այդ ա- « ռաջարկէդ . խորհուրդը՝ զոր քեզ կու « տամ՝ համաձայն է Ս . Գրոց մեզի յայտ- « նածներուն : Ամուսնութիւնը հաճոյ է « Աստուծոյ : Նոյն ինքն չէ՛ր որ զԵւան « Աղամայ ընկեր տուաւ : Եթէ ամենքնիս , « ծեր ու երիտասարդ , Եւայի ծոցէն « զուրս չ'եկնէինք , ո՞վ պիտի ըլլար « զԱստուած պաշտողը » :

Քահանայապետը տաճարին մէջ կը հա- մախմբէ բոլոր ամուրի մարդիկ , որոնք սեղանի վրայ գաւազան մը կը դնեն և Յովսեփինը կը ծաղկի : Աստուած ինքնին նշանակած է Կուսին արժանաւոր ամու- սինը և քահանան կը կոչէ . « Յովսէփ , « որդի Աստուծոյ , հրեշտակները հաճ են « ընդ քեզ , անոնք են որ զքեզ կ'ըն- « արեն : Յանձն առ իրենց կոչը , մենք « քեզի կը յանձնենք Սուրբ Կոյսը » :

Երբ բարեպաշտիկ աւանդութիւնը ար- քունի բանաստեղծներուն ձեռքը անցաւ , իր ընկան հրապոյրը կորսնցուց : Կոն- իրը Փուսեարունի Մանկոսրին Յիսուսի գործին մէջ , պարզութիւնը խանգարուած է տղայական զգացումներով : Վերնհէրի ու Կոնրադի երկերուն մէջ պարզութիւնը ու շնորհը պակաս չէ : Հին զրոյցի բնա- դրոշմն է տղայական եռանդ մը , խաղաղ ու ամփոփ շեշտ մը : Ժի դարու մէջ սա- կայն գործ մը կայ , ուր կրօնական մտա- ծումը իրեն թոհչը կ'առնու մինչև մարդ- կութեան ճակատագրիներու ընդհանուր խորհրդածութեանց վրայ . Անոնի Երգն է , միջին դարու գերման մատենագրութեան հետաքրքրական յիշատակարաններէն մին :

Անոն Գոլոնիոյ եպիսկոպոսն էր և կայ- սրութեան դիւանադպիր եղաւ Հենրիկոս Գ . ի օրով և խնամապետ՝ Հենրիկոս Գ . ի խոսվայոյզ անչափահասութեան ժամա- նակ . նա մեռաւ 1075ին : Անոն եպիսկո- պոսը իր համանուն քերթուածին մէջ

գրիստոնէութեան գլխաւոր նեցուկներէն մէկը կը ներկայանայ: Մարդոց փրկութեան համար, Աստուծոյ ծրագրին ճարտարապետներէն մէկն է: Իր դերին կարևորութիւնը հասկնցնելու համար՝ հեղինակը չը վարանիր ենեւու մինչև իրաց սկիզբը:

Երբ աշխարհը սկսաւ, — երբ լոյսը եղաւ ու խօսքը հնչեց, — երբ, Արարչին ձեռաց ներքեւ, — բնութիւնը իր գանազան ձևերը զգեցաւ, — այն ատեն Աստուած իր գործերը երկու մասի վերածեց, — մին տեսանելի աշխարհին, — միւսը հոգեկան աշխարհին: — Վասն զի երկու աշխարհեր կան, — մէկը ուր մենք կ'ապրինք, — և միւսն ալ ուր հոգիներ կը բնակին: — Ինչի՞ն ժամանակի, աստուածային իմաստութիւնը կերտեց երկու գործ՝ որ երկու աշխարհներուն ալ կը պատկանէր, — մարդն՝ շինուած հոգիէ ու մարմնէ, — հրեշտակէն ետքը առաջին արարածն է: — Մարդը արարչագործութեան բովանդատութիւնն է, — ինչպէս կը վկայէ Աւետարանը: — Մենք գմեզ իբր երրորդ աշխարհ նկատելու ենք, — այսպէս կը սորվեցնէին արգէն Յոյները: — Հոտ եղաւ Ադամայ ազնուական բաժինը, — զոր նա չը պահեց:

Երբ Արուսեակ չարին անձնատուր եղաւ, — և Ադամ աստուածային պատուիրանին հետեց, — Աստուած աւելի էս արարացաւ: — տեսնելով իր միւս արարածներուն իրենց ուղիղ ճամբուն հետևիլը: — Արեգակունք ու լուսինք, — ու բախութեամբ իրենց լոյսը կը սփռեն, — չկայ բան մը աստեղաց ընթացքը խտորեցնող, — շերտութեան ու ցրտոյ սաստիկ վառարաններ, — կրակը մինչև երկինքը կը բարձրանայ, — կայծակը ու հողմուճքը իրենց թռիչք կ'առնուն, — ամպը անձրև կը տեղայ, — և ջուրը կը վազէ գառովարէն, — ծաղիկները երկիրը կը պնեն, — սերկը անտառը կը ծածկէ, — և իր լուսին ներքե կենդանիներ կը վազվազեն, — և թռչունները կ'երգեն: — ամէն ինչ բոտ օրինաց կը շարժին, — ինչպէս որ Աստուած առաջին օրը տուած էր, — բայց ի երկու արարածներէն, — զորս ստեղծեց իբրև ընտրելու գոյնները: — Անոք խոտորեցան և դարձան փաստակար բաներու, — այս եղաւ ամէն չարեաց սկիզբը:

Միջին դարու բեղնաւոր մատենագիրներէն մէկն ալ է Խողովի Եմօցի, իր բարեպաշտիկ վէպերով ժողովրդականացած: Բազմաթիւ աշխարհիկ երկերէն գատ, ունի նաև բաւական թուով սրբագան բանաստեղծութիւններ: Բարրաստ և Յովուսպատ զրոյցը գաղղերենէ թարգմանած է, իսկ Բարի Գերարդը՝ լատիներենէ: Աս

պետական նիւթերը դարձեալ հրապուրեցին զԽողովի, որ բերթուած մը զրեց (որլէանցի Գուլիելմոսին՝ և ուրիշ մ'ալ Տրոյիոյ պատերազմին վրայ. իսկ իրեն Աղիթսոկոյ) ու աշխարհի ժամանակագրութիւն գործերը չլքցաւ ամբողջացնել: Դատ լաւ կը պատշանի իրեն ինչ որ ինքը կ'ըսէ Աղիթսոկոյի հետաքրքրական հատածի մը մէջ իր ժամանակակիցներուն. «Ո՛չ երբէք այնքան երգեր են, ո՛չ երբէք այնքան տաղեր յօրիներ են. ո՛չ « մէկ շրջան այսչափ բեղնաւոր եղած « էջ. բայց ո՛րչափ ալ արուեստագէտնեք « բուն թիւը մեծ ըլլայ, ճշմարիտ ա. « բուեստը բարձի թողի եղած է »:

Արդարև, աւատական աշխարհին բեղնաւորութենէն ուրիշ բան մնացած չէ, բայց միայն արտաքին ու նիւթական արուեստ մը, ընդերկար խօսելու արուեստը՝ առանց վիրատրեւելու դրանիկներուն ականջները և տարօրինակ առասպելներ պատմել՝ առանց արտաբերելու անպատշաճ բառ մ'իսկ:

Թրգմ. Հ. Ս. Տեր-Մուսեօսեան

Գ Ի Տ Ո Ի Թ Ի Ի Ն

Ներկայիս՝ կ'ապրինք մարդկային մտքի գործունէութեան այնպիսի մէկ շրջանի մէջ՝ ուր անկարելի կարծուածք կարելիք փոխարկելու փորձեր յամուռութեամբ կը կատարուին եւ յստորութեամբ կը պսակուին:

Վերջին քսան տարիներու ընթացքին մէջ կրկնապատկուեցան գիտնականներու աշխատանքները, բացուեցան նորանոր գիտութեանց բազմաթիւ հաստատութիւններ, որոնց մէջ կ'իյն միտնումերու տեղ խուզարկելու նոր կերպեր եւ գործիքներ կիրառելով՝ Գիտութիւնը ստիպեցին հսկայաքայլ յառաջալիւնել:

Այս Գիտութեան ճյուղի մարդ էակը կը խորամրկի բնութեան գաղտնիքներուն մէջ եւ կ'ըսէ տրամալ աւէն բանի, կ'ըսէ ըլլալ գաղտնիքական Տեպլինսոց մի՛ սուրացող հրաշալիքէ հրաշալիք, կ'ըսէ